

ինչ որ արդեն կայ բառին ձեւով (§ 6!) բոլորպին
անկարելի է։ Եթզամյական շ մայնը կը մեկնուի
այնպէս՝ ինչպէս կատ բառին մէջ՝ շ մայնը։

Ընդունուած ըլլալով է՝ լեզուի յետակողմանը հնացող անցքառորդը, որուն իշ պարունէր, բայց այս թագավարութիւնը բացաւայինին բացաւայինին հնարաթիր մէկի թողվալ. վասն զի յակ. սշաս սեղ. բառը նախամթրերէն է ական մըն է. Այս բառը (ինքանամ օրինա ազգ եցութենէն ետքը) թրբերէն մասն է մնագորերէն մէջ, ակտ. բաց սակէ բրատերներն ակտ, աշօր, աշօր, և ասից ալ տառն. ակտ (և կը նշանակէ փակ Ա): Բայց եթէ Ց 57ին մէջ այ քով գտնուող զե ծագած է ձայնին վրայ իմ կատարած քննութիւններու ուղին նն, այս ատեն թըր. Ունէն բառը կը կրնա հայերէն ձա- թը մասնակի. առանց գեկ ի շատ հնագույն ժա- մանակ մէ զիր ելլիու, աւելի հնագույն քան Հայերէն մին փախակաւ բառերու համար են- թակառած ժամանակի շնչանք. Այս զանազա- նէն բառը դաշտ հիմնականինին ի բաց կը թուզում:

1118671198114117

Ապրանանց Պատմութեան մէջ երկու խոչը
պաշտօնական գրութիւններու պատմութեան կը
դասենք իր Նաև՝ Կամ կը լուսաբարութիւն ու իր ցրու-
թիւն կամ նույն Առաջին խոսք. — 1. Յազիկիաթ
հունացարք՝ «Առ ամենայն ազգութեան իմայ», (էջ 9—10). 2. Միջնարքսի հունաց՝
«Դուռը գիտածից», (էջ 20—22). 3. Այս անառա-
կին պատմապատճեն՝ «Յազմէփ եպիփակոպան Հանդեր

Այս բոլոր պատճենները պաշտօնական չափ-
ամասներ չեն թափանքի մեջ Պատմագիրի դրութե-
ան մասներ, անշահա- կահաւելով թէ Բնշաներ
կրնային դրութեան ըլլալ այս դէպքերու տոթի,
զօր կ պատագրեր: Ենթէ կրնար անտարակայս-
մթթեւ թէ նաևամիների լամ ծրագրատաներէ դրութեա-
ցան: Եթայ թափական թթաթաքար կը ասանալիք այս
անական պատճեննեան դրութեան: Բայց կը պետք թէ
Պատմագրին պատճենները չեն այս պաշտօ-
նական գրութիւնները: ասու՞ց կերպ են բոլորը լինեն:
թթէ ի պայման չեն, ինըն կը քարանի Ալրագանան
Պատմագրին բուն թափանք (էջ 103) պատճեննե-
ներն ուղ գնել իւր Պատմագրեան մէջ: Եթէ կա-
րելի ըլլար այս դրութեանները ձեռք դէկէլ անպատ-

ճառ տուածին անգամ Փարպեցին պիտի տեղաւուրքի զանոնեց իւր պատասխան մեջ Այս պատմականությունը յերբեք ուժին մենակութիւնն աւ արքիքար կը կատարէ: Ելազե՞ն Մինչև նրանք հին ընծայածած փարպետատիկան նամակի՝ արդիւնք է Փարպեցու սա յիշատակութեան: «Հան որյ եւ քընչ այ շարոյ եւ բարոյ էրեց եւ ուոյ նիւել ու յն եւ կը 122. Հմատ: Եւս զցին եւս իմացաւ թէ քրեն անօրենութեան իրեանց գրով տուաբեա շասուա» (էջ 123): Փարպեցին եւս, սուուգիւ, յաւաչ կը բերէ Հրավարտակի իմացաւ գրութիւնն մը (էջ 121-122): Խնչակու դիմուկ կոս տոյս ունու պատմէն մը չէ այս, այլ: «Դիե ոչ-ու-ու այս ինքնը՝ սիմանատիք բան մը կը գրէ: Փարպեցին, ասկայու, աւելի գիտացած է պաշտամակն լեզու մը գործածել իւր իմարգութիւն մեջ քան Ա անանակ Պատմակիքը: Փարպեցու նիմացաւ թէ եան մէջ յանաշ բերուած կէս մը գրգռու է Ա արդանաց Պատմատիքը մարմացընէլ Հայոց աշխարհին զգուստ զ օրէնք մեր ցայտ եւ զարդար, ն: Ա արդանակ Պատմատիքը հետաքրքիր կամ Հ հնաւան անձ մ'է Պարտիկ բացացրու եւ իրեռու, անոնց կրօնական ծէսերուն: Եւ իւր հմտութիւնը փայլցրունելու համար միայն կը ձևանարկէ այնպիսի մերժայնութիւն ունակ է առնելու, որոնք գարեւան աղօթիք մ'ունին: Ենիւնի գոռուած բան աղօթիքն է Միքրուսեանիք գերագուած նամակին: Միհենդի շար-

1. Ալյասի (Եղիշե էջ 40, 112) ծխուկան մակրա-
մասն թիւն ու պարագան են, զբա չափ Փարագան է: Այս
վաղացան հեք ըստ ամառի իրավունք կա այս դրա ամա-
ռա որ նպաստակի մը համար ձեռնարկան դրաբ մը մէջ:
Եթէ Պատառ թիւն երկրաբանի են առանց. բայ Համար-
ու թ անմիտնեն են պարագան, մասնաւոն եր մէջ իրավ յա-
ռա մերսեան մը և իրավ կը հետաք թիւն թիւնառան առանց
առանց իրավ: Թավան Ասքարան կը հետաքրքի թիւնունի
Արքական պատճենական արք աշխարհու ալ (Համար թիւն Արք Պա-
րագան թիւն աշխարհական ալ անմիտան ցածրե-
արք համար թիւն ցափ արտաքի իրավ մասն Արքական
արքական թիւն է (Եղիշե էջ 137): Մի հերթական
պատճենական թիւն կը պատճենական է (Եղիշե էջ 151):
Եղիշեական պարսկ պատճենական ունեցած համաթիւնը
կը պարզաբ է - թավան Ասքարան թիւն Արքական
պատճենական թիւն պատճենական է անցուած:

Ժառանգով խմբագրուած է Հայոց պատասխանն ալ, որ Զատագովական մ'է. որովհետեւ ըստ Փար-

Կայս դիմուլութիւնը տպագուած ենք ընկել Հ. Ա. Յանձնանի մէջ ամսով ցըս ուսումնաբարձրեան գլուխ է: Սահմանական իր պահանջման իւ կուրութիւնը եղանակ է Արդարութիւն կայսուցուած խորագով յօդաւածերուն մէջ (Բայց մա-
1893 Յանձնուած-Օգոստոս): Վարդաւած Պատմաց ու պատմանները, որնք նմիւնի գրականութիւն են ամբո շահմանի, նկատ առաջ է (Պայտապահ Յանձնուած) իսր եղա-
ցաց թիւնները առաջ են. եղչէ ականասեա է (անդ թիւ 273, 275, Եղանձն-): Եղանձն է Նկարակ՝ Սրբացաւու-
ց պատմութիւն (մէջ 275, 279). Եղանձն իսր եղանձն գրաք քահա-
յան մէջ պատմագիտին (թ. 451-452). Փերազու-
ց բայց նույն մէջ կայսար աշխարհի թուղթն անմասի պատ-
մանուած անուն ու կը սկսի: Մէր կը սկսան էն չափակի ա-
ռաքը և մած առաջանաց պատմութիւն, եւ կանոնական իր կարու-
ց քրիստոնյաց ըստ մի թոյ նամակին, իսկ Փարավեցաց այդ
անձնական գործ է, գործա պատմանքնեւն պարբռութիւն
ին ընկեր, եւ այսպի համաստ քան զիտիւ, որ թոյ ի
թէ պարզ յուրա մինելու համար գրեա է զայտ Ղազարո-
ւու ու շու նոր դրասութիւնն իւ մի վայսելու համար ին
ուղղութիւն ու ուղան յառաջ և մի ենթաւ իւ քայլու, բայց ա-
ռաքը առ ուղիւ (—): Ուսի կայսարն որդինեաւ: «Պարզից
ամեն վայր մէրկն գրուած է Կայս արքուից բան առ
ան նամակից պատասխան, եւ կամ արք ի դրա-
կույցը, իւ Փարավեցին այդ խօսք ու բար աւանամին մէջ
պատմաց պարզիք է: «Պարզեցեաց որենաշ (ըրտանեւու-
ծան) ու մազ զգել հրամանցար մեղքուն եւ ահա այդ
մասուն բան ու բան պատասխան նշիցին եւ, եւ Փար-
աւեցաց յստեղ ուղիւն է: Պարագան նիցին նապահակ շա-
հման ժողովուն թաւզը եւ երկարելու (— բայց ինչու կ'եր-
ակ է), բայց Ղազար ուներ համաստեաւ, պատմա-
նեան կապն ընդ երկար շանչ համակալ համար: ճանաւանց

պեցու Յազիկբար ոչ մասն իրենց որդոր եւ առայժ
տընչ զգին է ի Հայոց: այլ նաև դիմունքելով յէտ
(Հայոց, քրիստոնեակցի) օրենքու՝ ու մէջ իրեն հո-
սեցաւ յէլու (էջ 123): Որդեն Փարագանց այս
կերպով պատմեն կը ցոյցըն թէ նիկ է որ կը
խմբագրէ: որովհետեւ թագաւորութան հրաման-
սերի Օսեբեկի քի մէջ ուղարկի եւ խստի: Հրամանա-
կան շշառով կ'արձակուին: Պատասխան ալ-
յոյն կերպով կը խմբագրէ Փարագանց (էջ 127–130):
Եւ դիտել կու այս թէ Հայոց չուցեցին կատարել
Յազիկբարի հրամանը, այսինքն՝ զեկել քրիստոնէա-
կան որոշու կամ քառականը: «Ի՞ն չը շին ունե-
նալու եւ ունենալու յէլ ըն ընուն հրամանի յէլու: ի
ունենալու յէլ ըն ընուն հրամանի յէլու» (էջ 129): Արարա-
տանց Պատամանքիր սուխայն ուրիշ կերպ շեր կը հրար-
ընել: Զրուանականութիւնն որ որովհետեւ զրատա-
նական առաջապես առաջապես թիւն մ'է այս պատմենք քան
քան: Զրադաշտականութիւնն ունի մշտ: Մարգեհան-
ութիւնն — բացարձուել յետոյ, պէտք էր հերեղել
զայն բացարձուել քրիստոնէաթիւնը եւ շատա-
ռովիթու: Այս հարկեցուից վիճակ ընտարակի
Հատապահական մէջ արտադրել կու այս Արդրա-
տանց Պատմաբարին եւ ուղարկուած մը սուսանի:
որչափ ալ բիշուր, ինչպէս կ'ըսէ Օրբէլիան որ-
շափ ալ իրսն պաշտպանուկան կերպով գրաւած
ըլլայ պատամանք: մը, հայելի շը որ Արարատանց
Պատմաքրի պատմաննենին համար: Ահա երես պատ-
մեններու միջակը, որոնք բայ Արարատանց Պատ-

արդեն Եղիշեի մէջ ամբողջավոր կար ունեն. (Բազ. Առաք. էլ. 274-ը. Հնագ. 3.) Այս ձեր հնագույն թիւնակ անքած բոլոր Հցաւուն եւ իրական կար է. — Պ. Գր. Խաչառի անքած արքուն է. Ասուն անքած իւր ամենն ունի, պատճեն այս կարգին անի թէ Փափարակ Արքայութեան պատճեն ան անդամագործ ըլլաց որդինեած ցան է. Խաչառի անքած Աշուղին ականատես է, «Հոն մոլոցին ներկայ եւ անօնական որ արդեն Եղիշեի մէջ կար ունեն (այսինք Խաչառի):

Արդեն ցացատրեցինք թէ Արդանաց Պատմակիրը Պարբռցած ին ին լուս լուսպերն ըրբուն է Խաբարակ պայմանական գործած և այս շնչվուն Միջնադարք ու առաջնա համակ մը և յայու բառ ու բառ Ծերեկեղ զայր որ Անգլիա ու Հայու անգլ շնչվուն խապահեած մաս Խաբարք (Ք. Արժ. էջ 77) Պատմական ար անձարակայս, բորբոքուն համազար է այս հեղինքն (Հմաս Կեր, էջ 10-11Վ.) — բայ ասու Կերի թէ Հ. Անձարական անձին անուան առ քանի մէկն ինչ չեն կարգադրեած ջազաւունք մը, որուն հմաս Հնդկանակ տարբեր տարինքի կը հայացած եղանիք գործն զրութեած, ինչուն առաջ վեր ու անդի եղան առ զրու ըլլա ինք Տեղամուն Պարսկ քը լին շեմ, Արդանաց Պատմակիրն ինք ձեռքն ունաց է ուզու Հ արդանաց Պատմակիրն մէջ անուն գուան պահ ինքու կախագագական, — որուն համար զրութ սկզբունք անուններ ինք թէ կեղծք մի փեր Հանկեր ընթա լուսանեմնամ, ու զերին հնա ուստանան նաև մահա ներ ուզու ին հաստատուն ու ու թէ ներին ինպատճեն թէ ու թէ սկզբին կրու ըլլա ինչ անուան անուան ու անուան անուան մէջ, բառեր մը և այս զրութունք մէջ օդինիք յատակ ու ու ինք սպասութեած համանակ փորձ է ասացաւուն մէնքու ծերին օգուած լու ժամանակի — Ա. Աղաքիրն ար եղինք Հնդկան անուանակին (անս թիւն Աստուած 1886 թիւ ձ. էջ 555 առ 556)

մագրիս ստորյա են, պաշտօնական հանդամանք մ'ունինք. իւկ ըստ Փարագեցու, թէեւ ստորին տեղի ունեցեց և պաշտօնական թէ վմժակար թիւն թրան եւ Նախարարաց միջնեւ, այս անժամանից եւ, բայց Փարագեցին չի յանձնանիր ուղարկի բաԵլ "այս է ՊԱՏճենն հունարապետութիւն, այլ" և դիւն այս դեռ, իբր այսուհետ ենու իսր իշխանութ, կամ "Հայունուհետ կրթաբարութ" (Եվ 123), իբր այսուհետ ենու իսր իշխանութ քառակա հրովարտակ մը, ինչպէս ըսինք պատճեն:

Թե՛ուա՞ Բ. ի գրուած հրավարուէն բոլորպինն զուրկ է պաշտօնական հանդամանքէն, և նաև անդ պատահական ձշգութենք։ Կարծես ձեւուած է բուզանդի Գ. Դար. ԽԱ. թիվան մեջ պատմաւած նախական պատմաւորութեաւ մը պարզաւանեաւու վրայ, ուր սակայն չկայ ոտքնեն, բայց Հայոց քառան հրավարութիւն է Կայսր (Խառասպէդ) կը հաւանի օգնելու։ «մասնաւանդ զի զսիսան յիշեալ զայտացն ինեւր զերբար հաստատութեաւ, միշտ ուղարկեալ ի մեջ կայսեր կառաւութեանուի և ի մեջ թաւարութիւն Տրամայ եղեալ էր»։ Տաս միշտ այսութիւն մը կայ այս պատմանին և Վարդանանց պատմութեան միմէն, «անսական իշխանականները» ցողացուն չկ'ու արդեօք բարձրացն։ Բաց աստիք «Քանչ Սուսուռն յնեւ ու դոյց եւրությու, ոյլ եւ անեւ Սկիւրելոյ ուժեցոյց եւ են պարունակ կերպ են առանձիւն մը ճանաւրէն (Առա. Գ. Ե), եղանակն յերիւրանց պատճենն մը նորուացիքն, հաւասարը չկ'ու Վարդանաց Պատմագրի սատղերուն «անելով (Նոնիսց յերց) վերուն՝ անց եւ ուժիցից եւ անցուց յուղանուն է առանձանակ Սեր Գևորգ ի յաման Գործերուն, եւ ու ու հասարաւուն եւ եւ եւ նուն ըստ յնուն նույն ։ (Եղիշէ էջ 54)։ Այսպիսի սամանուորթիւններ, եղանակթիւններ զարմանայի չեն, եւ ըստ համար եւ ուժով մը եր կը սույն մեր պատմագրութիւններու վրայ, մասնաւուն երես իսկոր այս տեսան պատճեններու վրայ է։ Այսպէս ոստինացաւ մեջ Արգարի վերա-

1. Այս իրազմթիւնը շատուն երեւան հսկեց տողածութիւն Հայութագործան, իւր Կայուղաց Խլից վճռաբենն ու հերթական պատճ արքին մէջ՝ քաջական իւրաքանչափ պատճ արքին ու Կայուղաց պատճ արքին առանձնանել եղիքին մէջ (Քայլ. գոր. գ. էլ. էլ. 362-367):

զրուած նաևակի պատճեններ զրու կեղծէք են Խորենացի ոչ թէ Հարուբրայն կ'ընդօրինակէ այլ Եւսեբիոսի կամաց թեատ կ հետափի - բնչ որ Լառուբրնեայի մէջ ինչ պատճամ կը տար ի Յնուու կողմանի առ Ազգար, նոյն կատար բալ նամակի ձեւ առած է Եւսեբիոսի պատճեն մութեատ մէջ - նշնչակու առ Տիրեր եւ առ Ներս ան Գրուածները՝ Կատարակապէ շնիծու են եւ համարա զնանակները տեղերի քարոզած են անամակի քանակուած են. զդ որ առ Տիրեր գրաւած Տեր սու Ժամանակի Զատաւուովութենին առնուած է:

Գալով Արքանին եւ զեւոնի ճաներուն,
իր տեսնելով թէ Վարդանաց Պատմագիրն կա-
խում է անք տեղ իր՝ Փարացին կը պատմ թէ
այն գիշեր (451 Մայիսի 25) ուրբաթ, որ շաբաթը
պիտի ընածառ (Պատմաց Արքան եւ Ղեւոնի-
Շառ Փարացաւ նաև Ղեւոնի կը խօսի, յետոյ
Արքան՝ զբանաւած Ղեւոնի քաջակերպական
շենքերն ՝ նոյնիմասս յորբորական մը կ'ուզդի,
ոյսինի հետ մը հոգերականի մը կ'ուզդի. Վար-
քանակն Պատմագիրը, թէնի ոչ նուազ Հոգերու
րականի բերնով՝ զբանի բառեր կը գնեն Ազգարա-
վութիւն բերած: Վարդան անշառշխացեաւ, եւ կը
հատասար որ բուն սպառապահ վայել երեսով մը
դուաց, յօրդորեց: յուզեց, բայց ոչ այնպէս,
ինչպէս յերիտուած է պատմութեան մէջ Այս յօր-
դորսկանին մէկ կետ, «մանաւանդ զի բազումը ի
մէնջ լաւագոյն եք քան զին արութեամբ, եւ գահու-
մի քան հայրենին պատուունը, (Եղիշէ Էջ 78),
ուզգակի առանաւծ է Փարացիին. որ նոյնին Սպա-
ռապետի խօսքին են, «բազումը ուն յայց երից
աշխարհաց յազարարեց, որք են աւատ քան զին
եւ գահու եւ տուրբը, եւ շատ են՝ որ ի խօսարհ
են»: (Փաք. Էջ 138): Անենքն է թէ ուսիից կ'առ-
ուն Պատմագիրի իր շաբաթը յօրդորսկանին
յահացեալ մէկ կետ:

Աւելի հետաքրքրական է զեւոնդի յարգութականին շարադրութիւնը՝ Փարպեցին կըստ թէ «որ լուսուսանեն իրաւունք» (Ղեւնդ) բարութ բանագույնուր յէլլուսունց ամենաշատ վայսօն և վայսած առաջնորդ է անա զանազանութ չհայտնի առաջնորդը, ապա զայլոցն ամենեցուն» (Էջ 206): Վարդանանց Պատմաշիրն առափթշ չի վայրկաներ մի ամ իւղայինէ ուսուց վայրեն ու քանարակիւնը իւղային (Պատմահամա), — «Եթէցներ, առաքինիք, զմեն Առակես», — «Եթէցներ գահանայն Փենսհէզը», — «Մէ՛ հասանց եւ զուրբ մարտանին զլուստա», — «Եթէցներ զամանաց զարմագու Խորպէիթ, (Եղիշէ թէ 82—84 Եւհոնե): Իւ մէնցնէն Հինորը: բայց վ մէն Լուսաւորիչը, զորքն հականակը Ղեւոնդ՝ իրք ամենէն առեւ քաշամթիքը տիպոր մը յառա կը բերէ, իւ յէլլունք, եւ Վարդան կը Խանանի Ղեւոնդի ինասին ու կը յարեւ՝ «յարց բարձր մը ու տառ կամա, ու միայն աշակերտք՝ ոյլ ու ուժիւնական ներ է առաջդրեւէ» (Փրկ. Էջ 208—209). Վարդան, Սահմանակի թօռաց միայն կարող էր այս միայնակիւնը առաջ կը լուսաւորիչին՝ Մին Նահատակինին Հոգեկան արիութեան միայնակի առանենելի

իւր ընկերակիցները, ինչպէս Ուեռնդք: — Զարմանալիք է որ Լուսուորչի յիշատակութեան անգամ մ'սիկ շնչը հանգիպի Ապրանաց Պատմութեան մէջ, ու առաջ Պարպեցու ամէնէն մօծ գետիք է ան եւ մշտ յիշատակութեան կը բերոփ: Այս երեւայթն այ հասանեաիք է:

Վարդանանց Պատմագրի Պատմեններու կը մ-
բագրութիւնն ալ՝ ուրեմն կը ցուցընեն թէ սկիբ
գրքունի Կախում ունի Փարապեղիւն:

Արք՝ Պարոգեցին, ըստ Գալթիքնակի, գրած
է իր պատութիւնը 488 - 490 (Հանդեւ 1887
Յունուար). ըստ Խաչատրւակի 491) - 509, այս
ինքն է Խաչատրւար Թուղթի գրութեակ յետոյ, որուն
գրութեակ ժամանակէ Խաչատրւի է ի միջ 488 և
491 տարոց, Կրտ. Խաչաթ. էջ 47, և 111 - 113.

— Հմայ. Քննությ թ. էջ 16, 17, 19. եւ Ադք. Մոլոր. եւ էջ 75—77). Փարսկից Պատմագրութեան տարբերին է պարագայի մէջ եւ գարու մէջ գերշերն եւ Զ. ի սիդրը կը նշանակին. Այս շաբան աւ բառական է կարծենք պնդելու համար թէ Ալքրատանց Պատմագրից Զ. գարու առաջին քառորդին բարկան արդինչն է: Ակրագոյն (էջ 154—156) էակաց զգերն իշխանակարին տարեթին աւ Նշանակեցինը 578^ր իր որոշ կը մը հելենական կազմագրներու մէջ Հայացուած գործուներու: Փիլինի թարգմանութիւնները 578էն վեր շնէն կոնար գնելու բայց կորեկ է կայսերն մնաւել Վարդանանց Պատմագրութեան ժամանակամիջոց, նկատելով թէ նոր թարգմանուած գործ մը յափշտականիթեամբ կարգացուած է ժամանակակիցներն, եւ թէ այս թարգմանութեան կը պարսի Արդանանց Պատմագրին իւր ըստած գեղեցիկ ու նոյն փոխուութիւնները:

Եթէ Փարզեցու պատմագրութեան տարեթիւը 509էն վեր չի կրնար բարձրանալ, Արդանանց Պատմագիրն, բատ ամենայն հաւանութեան, 510էն յետոյ քրած պիտ' ըստա իւր պատմութիւնք:

Միայն՝ դիմումը կենաց դրվագը կատարվին ածանթութիւնն այն դէպքերուն, որ ասրբեր (աւելի, պահանջական) պատմաններու տեղի տառած է, ուստի առաջին մէջ վկասութեան արդիւնք չէ, այլ ինչպէս առաջին մէջ պատմագրին եղանակին նպաստին. բայց այսօն դիմացանիքութեան մը համար երկրորդական եղանական քանակութեան ստուեած բերող դէպքը իրենց իրացիակից մասերով լինի պատճեն թուածութիւն. պայ թէ ոչ՝ ակնածանում ըլք ամեննէն տեսանիւթիւն, իրաշան, պատմական դէպք մը պատճեն չկրնար ծածկել. հայոցանք մ'էր այս պատճեն թէ ան գէմ. բայց արդ են Պատմագրին նիք զինք ամեննեց այդ կարեւոր ինձդրին մէջ (ամս վեր էջ 180).

Ակնառասեսի վկայութեաններու մասին մասաւելք Կընկութեան թէ թէ բերցողը առ Կետին թէ Վարդանաց Պատմակցութեան Փարագեցու պես ու ունիւթէ ընկած ինչ ըստ ինչ ինչ գէպակցութեան մասնաւունք իւր պատմակցութեան ամենն միջնին մասերու գէպակցութեան Աշխարհի Կամացարական, որ ամենամբ պատմակցութեան մասն էր, Վարդանին փեսանու ու քաջ աշակեցից էր, պատմակցի մէջ մի գէպակցութեան պատմած

ե Փարագից Ճ-Ր-Պ-Ա-Ն-Ի, միւծե իսկ Ազուանից տիվամբուն մէջ իր մըշին Թաղուիլը (Փրա. Էջ 191-192) ընտիր եւ ընտառիկան նկարագրութեամբ, Աշուշու կամարականի կամ աշուշերու ալ մասին (Էջ 275 «ա-նի») եւ Փարագիցն կ'ըսէ նորութե շարու հոսով եւ բուռու մասունքու իր ճարցել եւ առաջ դաշտանութեամբ ինչպէս . . . որ պարունակութեամբ պատճեն են առաջ դաշտու առաջ դաշտու լուսութեամբ կայ-էիկը Պարունակութեամբ (Փրա. Էջ 213-214), Խուժիկի (առ պատճենի Խուժաստանից, Փրա. Էջ 283) գէպըը, որ ընդունուած է Հայուանաց եւ նշանակու մանամասնութիւններ ու առաջարկութիւններ կան այս նշանամութեամբ երկու պատճանինքունքնեմ, Արշակիր կամարական Ջերմինդրով, Խուժիկին կը տեղզեանան եւ ըստ այն կը պարագան Պատական (Էջ 305-306). Ուստան զամ Փարագիցն կ'ըսէ՝ ինչ մասն է ինչուն նշանութեամբ յայծանեւ, որու սիստանեան եւ եւա, որդուրու յերշից երբնասոր են, եւ ի մասնից հրեցուած երեւնին, որոց կարգեալ անձամբ անձամբ եւ ուսեալք զիտականն եկեղեցւոյ, եւ (Էջ 329-330).

Վարդանաց Պատմագիրն իւր Փարուեցու Հասեւողութիւնը ծած կելու Համար ուր ո՞ն առ ու առ ու առ վիշտ վիշտութիւնները կը շեշուտ, Ան ան իւ և լ-է: Սա վայս վիշտութիւնը թէ Փարուեցունիքուն այս բժիշկ ունեն է կապահաներն, Վարդանաց Պատմագիրը մայսի պատմութեան ձեւը կը փոխէ ի՞սկ յերանիշութեանը, ի առանձին որ առաջնորդութիւն առ առ զարդարնեան հոյութիւն ու շեշութիւն է ծեծութիւնը և առ է (Եջ 151—152) եւ որից տեղ կը տանի այս վիշտութիւնը, “Զի հինգ Հարթուով չափ յականեան յառաջնորդ մահանեամ, ոչ որ Ա-սուուդուն էնք, այլ զբուռուն ի կրօնութեանը (քիչ ճառ այս պատմագիրն), ամսութ (Եջ 155), անհրաժան այս տեղ Վարդանաց Պատմագիրը փափկառուն կանանց նկատմամբ կը խօսի, ինչդրի չափ է առաջան: Արդ ինձ հաւատական կը թուր թէ թնչչուն որ Փարուեցունիքութեան պատմութիւն է Արշակուր կամարականեան, — որ անպատճան այլ պատմական եւ պատուական ծաղիկալ ծերունի մէր այս ասեան իւր ուսոյց հասակն յութեքրով կը պարարէր զիւր շշապատ ուղիւրը, — ի կրու Վարդանաց մասին պատմութիւններ, Վարդանաց Պատմագիրն ու կամարականեան

տեսնուած ըլլայ Ամեկոյս կամ Կուսեր-էցիներու հետ, որդիկետես ինքն իսկ դրան կու առյ թէ չէր ճանապարհ Ա-սովորաները. “Դի բուշ” այս թէ ուղ ու գումբ, և նև գումբ էց (էջ 155): Եթ թէ թակա այս յաւակնութիւնն է՝ որ ուսառուեն քննա- դատելի գեր որ կատարելու մաս է զի՞նք:

իսկ ուստի որ մի նշանամբ կար պատաժ- ներն (էջ 142) որ միյսոն կը հակառակին Արշակին կամարականին խուժիկէ լսերզ Փարովեցու աւան- դա տեղեկութեանց, ուր Արցակըն իսկ կրնա- ատրուց շաբակատութիւններն իսարութիւններն արդէն կալվարիանին յարմարում է մէ որո պար- զափէն ։ Եթ Արշականց Պատմաբիրն ինչպէս որ Գոշը ազգի գերը Մոդպետին տուած է հանելի ի- նսուսնունց թաքարմաններին բնիւնքներն, ունց կեր- պը յուղ առաջանաւ մէ ամ կինայ հանած ըլլայ այս տեղին, քամի որ Արտահամ թաքրմաններին ետա- մէջ բազմաթիւ խուժիկներ կան եւ ինքն ալ նու- կատարած է իր թաքրմաններին, ու յասկա դի- ալ կուտար ինձ Հ. Յ. Ցածեան, եւ կը յաւելու- թէ ։ “Ասոր մենունթիւնը ուրիշ է ու, ուստիիր մա- սին աւելի բան մը չէմ կարող աւելցնել իմ կող- մէ, որդիկետես Արցականու թաքրմաններին։”

1. Φαντασίας θεωρητικός μαθητικούς θέρετος.
Δύο μαντίξι οι Κυριακή στρατού, οι οποίοι φάντασίας
ηρήσαν έναν παναρωματικόν, απόκριτον θέρετον των πολιτών
της πόλης, η οποία ήταν όμοια με την πόλη της Αθήνας.
Οι δύο μαντίξι έπεισαν την πόλη να πάρει την παναρωματική
θεωρητική της πόλης, η οποία ήταν όμοια με την πόλη της Αθήνας.

3. Фондътъ на Училищата е съставен отъ 3000 лв. и е изпълнен
със събраните във Училищата и във външните източници средства.
Събраните средства са изразходвани за издръжка на Училищата
и за издръжка на учащите във Училищата.

ԳՐԱԴԱՎՈՐ Պ. ԿԱՐԵՆԻՆԵՐ ՊԱՏՇՈՒՀԱՅՐ ՀԱՅՐԵՆ ԹԱՐՎԱԾՈՎՆԵՐ ԵՄ
ՊԱՏԵԽԵԿԳԻՐ - ԻՒՐ ԳԵՐԵՑ ԳՈՅՈՎՈՅՆ ՀԱՅԵ-
ՐԻԿԻ ՄԵԶ.

11

Փաքր թարգմանչաց խումբին կը պատկանի
աշշուշա Քարքանանց Պատմագիրքը . Եւ թարգման-
չաց այս խումբն անհամառերու որոց թիւ մը չունեն-
ֆարաբիկը անհամառ մէջ կը կամ իրք մատենա-
դիր Բայց թէ աս և անապահն ժելին, կարելի
չէ երացնաւորել . այս նկատմամբ խօսեցանք արդէն
Զներ կընար այս վիճակին մէջ այս կամ այն գործի
թարգմանութիւն մը ընծայել իրեն ուղարկի եւ ոչ

իսկ Մակարյաց Եղիոց գրքերուն թարգմանեածինք
(տե՛ս էջ 133, ձևթ. 2): Ի նշ կը պազ որ զօր օրի-
նակ, Փարուցից թարգմանիչ է, ոյնցից պէտք է
նկատեալ Ալբրտ անապահ Պատմակին աւ: Այնպիսի
ցրիչ շարժու մատենադարի մ' անպատճառ մատան-
ցնաց իրեն ժամանակաից թարգմանութիւններուու

թէ Պատմութեան ոճն եւ թէ իրեն ըն-
դպրուած որիշ ինչ թէ Թարգմանութիւններ,
զոր օր. Մեկնամթիւն Արքունոց, իւ ցուցնեն եւ
տեկի պարսկերէնի եւ ասորերէնի համար զորը մ'է
Պատմագիրը. իսկ բարբար բախն քանի մ'ան-
գամ զարծածութեամբ (անս Եղիշէ, էջ 11, 60)՝
կարծեն իր յունական կիթուուած ալ յատակ
ապացոյց մը առաջ կի Թուուի. — բարբար անուա-
նելով ոչ — հայ ազգերը, ինչպէս Եղիշը ոչ
հելլէն ազգերը: Գէթ Փարացեցին անգամ մ'ալ չի
գործած եր այս բարը. «Արևոտցի» (Աթենացի) ու-
ստանական ամփառու, որ շատ ենայ որուած է մեր
Պատմագիրին ըստրուպն անինակ չի թուուի: Բայց
հելլէն ազգեցնեան նշանն իսկ շահեւ իւր Պատ-
մագիր եան ոճին մէջ. նյոյպէս Շարուանան ալ, որ
յայտի եւ քայլ յունական մ'էր, չի ցուցներ
թէ ինչն յոյն ուսումներու պարարուած ըլլոյ: Ան-
շուշան սյասին ազգեցութիւն մը, իմէ կարեի բլար
ըլլոյ ձեռք ձգել, անոնց ընծայուած թարգմանու-
թիւններու մէջ պէտք էր փառակէ, քան պատմա-
թեան մէջ, որ հյուսն կեալուն առևունը, հյուսն
համար ջնառաւ են մանաւոն հայ մասնաւ են,
մին հանգիստը, միւս ընասնի լեռուի մը չըե-
զութեան մէջ: — մասի Պարսկ կեշան, ծէսին,
արարուութիւն մասին պարտապան Պատմագիրին
ունեցած հետաքրքրութիւնն ինչնակի է: Եւ իւր
համութիւնը դայլեցրենիւս համար լաւագու տե-
ղիսկ թիւններ մածած է իւր պատմութեան մէջ,
թէեւ եկրպէցան արժէք մ'ունին ասոնք բռն
պատմաթեան հանգէս իւր պատմութիւն (ան-
գրես էր 200 ժամէ),

Վարպանակց Պատմագիրն եղիչէ անուան
առաջ միշտ Փարպեցին յառաջ գրուած է Ասոցի-
անի սխալ: Ասիկ յառաջ Եղիչը անուան ուրիշ-
ներու հետ միասին չենք գոտեր Վարպան և Կր-
թակոս պատմվենք անոնք ի խոռու կարգադր մեջ կ-
յիշաւակին Թարգմանիչները կիրակոս Փարպե-
ցին յետոյ կը զնէն Բուղազագը: Արդէն՝ Խորենացի,
Նդիշէ, Ղազըր այս շաբաթը աւագանական է եւ եւ ժ-
ապեն աւելի Շոտք թան մը ին վրանար: Այս կետու-
թիւնել կու տակը ցացընենու համար թէ որոշ
շղանական մ'ան նար է Թարգմանիչներու իւրա-
քանչիւնութիւնը որոքերը նշանակէն զնէն ժամանակա-
ցործէն: Նթե նընհականապէս քիչ շատ հաստա-
տուան կուռան մ'ունենայինք այս միշտ թարգմանու-
թիւնը Նդիշէի կամ Խորենացւոյ ընծայելու, ան-
շոշուան գծապատճենեան մը պայմանագիրք:

“Հայոց Պատերազմ”ը պատմագող հեղինակներուն անձաւած ածուխ է առաջ բերել մեջ՝

պառած ենց միեւնոյն կասկածավ զինուիլ: Արգաժան
Պատմականի հրաշամբեր կ'ընէ այժմ կարստած գործէ
ՏՎ Մէնաթիւն Արքայութիւն Նշիչէի ընդպատճառ և եւ
կիրական որ Կարստէն անհամարէս յետոյ կ'զատէ
մեր Պատմագրեր, Կ'ըսէ թէ՝ «եւ նշիչէ զՊ-Դ-
Ա-Ն Արք-Արքայութիւն», եւ զի՞ցէ կունուց, եւ
այլ Փառա-ին-ի բոց, եւ չու-ընդունած Փրկին,
Զարար շնորհ, եւ նշնակ առաջ յարչէ եթով յո-
գուա լուզա, եւ Գարքիթ Փիլիստիայ զԴիմոս Ա-
Նաց եւ Ե-նց» (Եջ 17): Ահա խառնակ գառա-
սորութիւն մը Հենանակերու եւ անորոշ խօստածք
կամ բացառութիւն գործերու մասին: Կիրական
է առանձին անհամար Արքայութիւն Պատմագրեն պր-
պիսի գործերը ընծայութ, եւ իր ամէնէն աւելի որպէ-
կերպով նշանակած՝ «զարքարանց Փրկին», ոչ
միայն տարբեր խօսդի մ'ուրե նշիչէ առանձ
հրատարակութիւն գրաւութեաւ շարքին մէջ՝ «Ար-
քայութիւն առ Յափէնան Արքելու ի շար-
շառած Տեսան» եւ զանազան մասեր կ'արգանցոյ
(Խաչեութիւն, Թագում, Ցարութիւն, Երեւանէն
աշխարհաց, առ Տիրերեայ ծովուն, Քարոզ-
թիւն Աւագելոց) այլ մասեւնան՝ հրատարակից
դիմել կու առաջ թէ՝ «Ե-նշիչ նուուց քունի յա-
նան նշիչէ Արքայութէ, այլ հորոշութիւնն եւ
իմաստութիւն ուղարկութեաւ, Անենակիլ 1859թ
Հրատարակութեան մէջ, որ «Արք Հոգ Թրոյ-
նիւնէ Արք-ուղիւն մատուցութիւնն ըստ մու-
լուց ընթերւունո՞ց բուլութիւն», կատարեալ գործն
կը նկատուի Արքայութիւն Պատմագրեն: Պատմա-
թեանն զամ իրեն կ'ընծայութ 1. Խորտ Մէնաթիւն,
2. Սնդութիւն Յնուաց եւ Գոտուարց, 3. Յա-
ցին որ տօն Հոյ Գր. [կերպիչեալ դիմուու-
թիւնը եղած է այս իրբուր գործեն յետոյ (Եջ 206)]
ըստ այս: 4. Ի Մէնաթիւն քիւտուուք: 5. Յայլ-
իւրա-ին-ի քիւտուուք: 6. Ի 2-րդութիւն քիւտուուք
(զանազան մասերով): 7. Կ'ուու բուռութիւն-
ի քիւտուուք բուլութեաւ: 8. Ա-ն յիշուուց մունից:
9. Կանա: 10. Ա-ն Հ-ութիւն բորբոք (Ճմուն, Կ'ու-
շ-իւն, Խ-ջ. Եջ 11): Կատածեն իւն:

Այս գործաներնեւ «Մէնաթիւն Յնուաց Ե-
դիուութիւն», որ ամէնէն աւելի երաշխառութած է
իր Տարազա գործ նշիչէր, «Ա-ն Արգաժան
Պատմականի կու առաջ (Արքայութ Յա-ջ. Էջ 7): Ուսնից
նշիչէր անունով Ե-այլու Մէնաթիւն մ'ուլ կ'ըն-
ծայեն Արքայութիւն Պատմագրեն եւ Գարքիթ
Պատմագրեն միանգամայն (այսու անդ), բայց և Հայ-
կազեան Բարքերը յօրինութիւր զայի կը նկատեն

ուղարկած տառապատճեն այդ առևտություններից մասին գլուխ աշքը ունեցաւ, իբր Պատման վերաբերյալ գրչին արդին ինք այս զանազան գրաւածներու մէջն գույք Հանեցինք Մէջնաց իւրաքանչյան գույքը, զըս արդէն Պատմագրին տալլու ընդհանուր համապատճեն մէջ կայ, եւ Այլակի բարեկած նույն է Արքիմի բացի քանի որ գրաւածներին, որոնք ունեն հեղանակած աղքերու ունին զարգացնաց Պատմագրեան հետ, ինչ որ Եղիշէին իբր Պատմագրին կ'ընծայուի ինդրական է:

Այս տեղ սակայն կ'ուզենք գիտողութիւն մ'ընել այս գործերու նկատմամբ. — Ցեսանք թէ

կանաերէն՝ Նցիշէ եպո. Ամառանեաց, հսկառակ
առանգ պայն կարծիքներու Նցի կրնար Պատմագրին
հետ նշանացուի. Ասէկ զատ Նցիշէ առ-առեւ-
կամ առանաւ Նցիքներու շփրթութեան է որ հսկառապա-
տմական ենթադրութիւններու տեղ տուուն էր.
Արդ՝ հսկառական է որ Ամառանեաց եպիքապոք՝
իբր Սահման-Ելաբուգան պարոցի առաջնին հե-
տեւողերէն մէկը, քրաքանա արքի, բ' մ' աւեցած
ըլլայ, մատուանէն իբր հեղինակի հսկառական քուածա-
ներու. Ընուքը որ Նցիշէի մանենք կրոց պարզիս
գրաւածներ Պատմագրին տուին, կարծեցին հսկ-
առառել թէ Եպիքապուու էր նաև (Ճման Կոր Հայու-
թէ 11. ատէ վերապայն էլ 7-8) քանի որ
Եպիքապուու մը միայն կրնար հսկառաներ գծել, գնել:
Խնձ կը թուի որ ոչ միայն կանոնները, այլ մանե-
առան պիտի գրաւածները՝ որոնք ընտրելագոյն
ձեռագիրներու համեմատ Նցիշէի մ' աւետն կը
իբր եւ որոնց չ' հսկառապատճեանն եւ իմաստիցն
չիք երացխաւորելու, պէսոց է Ամառանեաց
Եպիքապուին ընծայել:

Վարդանոս Պատմագիրն ընծայութեաւ մաս-
տեածքառական գրածաներու ընթացքին դուռ-
ի մաս մեր ճարգաբէն։ Այլապէն ալ պէտք էր
Պատմագիրն իբր թարգմանի համ մատենադրէր
(բայ ի պատմագրութենէն) Հայ մատենագրաբանին
մէջ գրաւած գիրքը շշապիկւ համար, որ թէ Կուտօ-
րչական անոնք, սահման այնապէի իրական է։ Հաւա-
տական չէ՝ որ միայն և միայն Պատմագրութիւն մէ դրած
ըրայ ոյս եղանակն գրիք։ անդուշու իբր թարգմա-
նութիւն համ հեղինակութիւն հարազատ գործեր
արտօքքը նաւ. աչս աստոնց իրական կորուսն է,
անտարակոյս, որ անոնչ կը թուու ոսկի գրին
դիբէն իբր թարգմանի թարգմանինքն շար-
քին մէջ։

8

Հայ մատենագրութեան մէջ Եղիշի կը զբանէ
ամէնքն բարձր եւ ամէնքն դասական գլուխն իբր
հայութենի հայրը, Եղիշի, առաջին, ի հարիին իւր
տեղն պիտի ցուցնէր Ալարդանանց Պատմագրինն
և թէ մենք զանախից այս պատմին անո՞ւ Բանա-
տղծ-Պատմինն: Իմ հնաւ Ալարդանանց իրուամբ
կը գնահատէ Ալարդանանց Պատմագրին իբր Հայ
մատենագրութեան անձնաց վախճառքն մինչ որ
Եղիշի վերի իր ներկայացն իբրև երկրորդ Պատմա-
կան լւորու, թէ պէտք իւր ուն վախոնկ զգացմանց
եւ վեհ իւսականից բացարարութեանց ներքեւ աւելի
առաջ եւ թարմ կ'երեւի. զի մինչ Եղիշի գրինչն
իբր ի հայկալ կ'ըստ Պատմագրուունց յաստի եւ
գիտին, Եղիշի զանախը կը ցուցանէ հատուածակոզմ
պատմուի մը մէկն, (Պատմ. հոյ. Մանէւ. Ե. Վ. Դժ
էլ 21):

Ամեն մարդ զ է պարեր ի ենդ անացը նել, գու-
նաւորել, ուրիշնել ընթերցողի իր զգացումներն
ցալցնել, իր մասն առերի իրենց անհակա-
թեան մէջ ամեն մատենաքրի արար ըն չէ: Վար-
դանանց Պատմագրեր սակայն զերապահցագես յա-
ղագած է այս մասին, որ իր բառ կապահակէ: Ե-
նառապահ չ տիեզերակէ համար գրաւած մէ՛ պատմա-
կան քաղ տիեզերակի թիւներու ամփունքն մը չէ՛:

ինքնար արտադրութել։ Ու միայն նիւթին պահանջն է այս յաջողութիւնը, այլ մասնաւունք Պատմա-
բիթին յատուկ խնաշքն մեկ արդինքը չշմարիտ
մատենագրի մը գեղարաւասական ճաշունք ունի
ձարբանաց դասամակիրը։ Ծանօթ է ևս համա-
պատասխանել մատենագրը ու դիտութեան պա-
հանջնութեան թվունքուն ետք։ Հոսանք մը կայ այս բա-
րարաւոր թվինն առաջ ետք։ Խայրոյ դասական զքին
ու աշումներուն, ու արքեւքիքի բարոյ դասական
հեղինակներուն բարացածախան է։ Սյովէ, ափի-
քը, վարպետ, հոնցը, դժուկը, լեռները, որոսումը,
անթը, անգեր, անցք, եւայլը, ուսութեան ամեն զօրեց
արտասանութիւնը մարմաքընող փափաքերու-
թիւններ, ալյարանութիւններ Ալյարանաց պատ-
մութեան էլեքտր կողեւորեն։ Այս հսկայ եւ զօր
բացարար թիւնները, որնք նայիներու պատճա-
ռելը կ'իրաց որդին է։ Գործունքը, ուզզուի Ա. Կորով-
ի մասնեւ արեւելքի երիշուղած գրիշներուն տակ,
որով արքէն ինականն ատակ է մալուխը զնդ գրը-
ած Ա. Գիլը։ Մայրէն ինչ բանի վկայ չներդրո-
ւած Ա. Գիլը։ Մեր մատանագրութեան արդր
հատորներուն կազապար է կարծեա Տիեզերական
Մատենին պատմանան եւ ոչ պատմական էլեքտր,
Ալյարանաց Պատմութեան մէջ անոնց ընտիր
մաս ըլ յայ, որ ոզակի հոգաց ըստաստեղութիւնն
երեկոյ թելաքած է։ աստվածներու միունքը,
հոգեւոր երգեր, պաշտամանքի այստիկն այսները
մեկ իումն, անիւստարա գործումներ, վրաքապար
յարձակութեր, մրցում, իծաւու, ճայթիւն, շա-
ռաջութեան, փայլութեան իմու իղղմն, զերոյ կը համբո-
րեն։ Գրուածին ամբողջ ուզութիւնը այսէ լու ըն-
կույտած նիւթէն կ'ին մին մէջ ։ Հենցամար կ'ա-
պայտանայ իւր առջերան մէջ, այս յատիւթիւնը
Ալյարանաց Պատմագրն մայս ի փալիք զօրաւոր
կերպով՝ տարբեր մեր նշանաւոր մատենագրիններէն,
որոնց իւրաքանչիւր իրեն յատակ տիք անհասա-
կանութեա թիւն ունէ։ Վ. Խորենաց ցործութեան
կերպն իրեն յատակ գրութեանը, ու նշանայ դոյ-
ջանաւունքն ունի եւ ոչ եղչեւի ուստի յայ-
նութեան այլ մեկ կողման նախազուակ է, ամել անդ
կաման։ Ինը բարձրական, եւ միւս կողմանն աշ սա-
տիք կ'երպով կ'արտացայտ հեղինակն ենթայու-
թանական։ (Արտ. Մուն. ժկ. էջ 101—102)։

Ապրդանաց Պատմագրին ոչ Փարպեցու գործին մէջ ալ կը պահի Փարպեցի առողջի գեղազանցաւու մեջ պատմիս է, գեղաբեր իրենց ընածառութեան մէջ պատեհացրելիք, ընտանի, փափուկ, դիւրահասկնալի ըլքուով մը եւ առունին տոք աստցուածներուն: Այս գէպերով Պատմա- թիւնն սահայն, ատքը բայց մը կ'աւան գրադց. Պատմագիր գրքին տակ նոր Փարպեցին կը գրաւէ, Ապրդանաց Պատմագիրը կը յուղէ. առաջնորդ հորդ ըրբածեալ լայն միջոց կու տայ, երերոյն կը յափշտակէ, կը գրաւէ: Այս յաջորդութեալ ինձն միջոց էւ մեռ նիւթի կը հաշտութեան արդիւրն է: Տիկար նախագաւոռն թիւններ պիտի սպան- ենքն նիւթի մեծութիւնն ու կենդանութիւնը: Ենգակ կանոնաքար հմանութիւն, բացարութիւններ հնաւութիւն, գտական արտօնութիւնը:

իր մատնագրական գործ, իր հրաշակերտ, որ ինչպէս կը գնահատ գերման Հայոցէտը, «Հայ մատնագրութեան ամենն ազնություն երկիրութիւն մեծագործ, սրաշաբար նիմիթուն, ծանր և հանդիսական լըռքան եւ ինիդիցոյ ու հարեւնաց հրարրորդ ոգեւորութեամբն» (Ադր. Մ-րնդ. ժ. էջ 109. — Հմմ. Կոյ Հայուշ. Յանձ. էջ 11. — Հ. Ա. Ա. Ազգային ճողով (ապ. Անձ. 1775) Յոն. էջ 2. — Պատ. Հայ. Դպր. էջ 318):
Դասական Հայութէի ամրոց քերականութիւն մի կարելի է հանել այս գործէն, որուն (Հայութէին) ուսուում համար երեսն հասարակ ափորութիւն եր եղան էր բոլոր դպրոցներուն՝ Վարդանաց պատմութիւնը տալ սուսաննան ձեռքը Եղիշէ Հայութանութեան տիպար կընկառակր իրաւացք (տես վերագցն եր. 5. 6. 12). Է՛ զօրաւոր ոքի ներկայուն գերեզմ մը, որ ամեն մասամբ յանկայիշը ըստ թիւն մ' ունինք ուսումնառողբարին համար: Հայութ Անդրադանուն է այն, այս բացարութիւնը պրախ հետ կը խօսի: Մեր ազգութիւն կենաքի և գարուն բոլոր գեպերը, հոգեկան խոնդավալուսները եւ սյուի մարմարաց պատճեններուն այն հոսոր պատկերներուն առանձ ամենւէլ, շօշափել, խօսիլ, զգածուիլ: ահա Արդարանուն Պատմութեան Հայեասահան արքիներ խորունկ ազգեցութենէ մ' ետքը:

Այսպիսի հրաշակերտ մէջ այս մասնաւորաւթեան բառ համար հասուն թիւնի կը կոչած է: Պիսի շվարչանի սկզբունքը և ինքը է առաջաւ մը գտառապարուսուած ըլլայու: «Հայոց Պատրիարքացին» Նկարագրութիւնը, մեծ պարապութիւն մը պիսի գդացուեր գասական հայոց բնիքն առանձնաբարութեան մէջ՝ Այլընաւոր ճայացուածների մերքը ընտանիքնեան քերթական հասական գարունածները, բառակը, յատակ կ առան մերք (Համար. Քառաւոր Ա. Էջ 16—17), բառ երան ինչնաման (Կոյդ իսկ դադողութան, զոր ք. բառ, հայէլք, եւն) ընտանիքնեւն, հայոց բնիքն առան, ամեն էլք, ամեն տարի մէջ ուշադրութիւն կը դրաւէ:

Հայ մատենագիրներուն ամէնէն հայ է Ապրանակը Պատմագիրը թէ զբազլ, թէ սրառվէ Լեզուի մաքրութեան վկայ համամայս ին հայ ու ի բարպարփ Բանակերերը. ասի պարզ իրառութիւն մ'է, Գործ ճանշացու ամէն անհանա ասրաբեր համազու մը չէ կընար գոյացնել. դրուածին թութանէն կը իր գիր ժամատուամբ է ձելլինարտնութեան նշանն իսկ շնոր այս խան խանութեալ է էլեբանն մէջ, բայց իր զրու ամառ ամէնէն նշանաւր հերևն պատմագիրներու հետ կը մրցի, — պղ. «Նաշխարհիկ պատմաթիւն Հանահասկութեան Վարդանանք ... իրավանի հոգեթիւ յարինութեամբ, գեղանդուն առաջ կայսիկ հայիցի յարինութեամբ, գեղանդուն աշխատիք, ու պեղապար իմն նարակ է մասց եւ օրսի ամենայն առն Հայոց աստուածաբիրի եւ Հայրեանասիրի, եւ մանենանն մերց դաստիարակութեան ամառութահամ եւ յոյժ ցանկախ. Այսոր իսկ պագագա իրաւամբ համեմատեալ դատակի սա յունից Քանենփանտեալ հելենացայ քաջորապանութեանն զուգահանութեան յայոց Յուլիոյ հենարու Հռոմու Հռովմանցեց յորդվարն պատմագութեան, եւ յայոց Քանեների գտավացայ յաստիարակութեան ին մանափա (Նշունչ, ապ. 8փիս 1879 «Այսուածութ»):

թե կան՝ հակառակ պյուսափ առաւելու՝՝ գրաւածին մէջ հորթութիւններ կամ էտքար քը հայերն, անոնց իրաւ հորթ են չշնի: Գայլաբարողներն զիստամին կամ առութեան շատ բան իր պարտին վ դրանեան թեան ծանօթ օրինակները: Ընդհակառ հայկաբանութեան մէջ պյուսափ բնական, անկեց է որ դրու մ' է՝ Հայոց Պատարագին, որ պատում է նկարագրութիւնը: Սիրար, ի իրականութիւն ալ յազած է: Կրօսի կիսիք փարու մը հայեցողական մակարդակի արքայացնակագիրը: «Ա. Մատուցին, զի՞մ յգնէ ընկալուուած է սրբ յաժերեւ: Հայուածնամար է որ հնա հնազող ընկանուած շերտը աշխարհ մը կը փխադրեն ընթերցուու նեական երկիրուած տեսութիւններ, ըմբռ համաձայն, գեղաբերուած առքեր երեւացիթ առ են Անհ թէ ինչու համար ի դուռը պիտի պիտի էլքուու մէջ կը տեսէ մերթ երիշը թիւնուուց դուռը մը, մերթ + աւու մը, մերթ թէ ցանցերուն մը եւ կամ ուրիշ: Գրաւածն ալ երց մը, պատամական արքակի շնչելութիւն մը, նկար մը, դիցապանիքութիւնը, միստրանութիւնը մը հայ կենացնեն, առ պյուսափն արքագրութիւն մը:

『Արդանանց Պատերազմն հայ պատմուամբն է եղած ի ըգլաւոր և պանչէի մաս կը Անոր մէջ ու միայն ազդային Նկեղծին ի պայծառ, իրադի պատասխան մէկ սկզբանքը այսն, մարտիրոսները՝ մէջ մի դիցացանենք, իրը՝ մէծ ու փառաւոր, այլ Հայոց ներքին և իր ծայրագոյն գործունեանք մէջ, այլ ի հնացար, սովորութիւններ եւ անոր ի հնացար իր զնանացն գյուղերու և Խորեա արձանագրեց միայն իշխանական եւ շինաամբնիրներ եւ փառք Նկեղծն պատկերեցան, Հայաստանի գեղագոյալ եւ աշորիւանները, հայ ժողովրդեա հոգին, հաւա Հայոցնեաց բողերով վաս, անդրդուուի բառ եւ իր ազետից մէջ անգամ՝ կանգունահան: Եթէ Արդանանց նահատակութիւնն Օրբացանը միքանանի փետք, Նկեղծի պատմուածն ապդն ապդային մէջ վերանանդեց եւ գոգային բարյական կենաց գեղար անցնեց նկեց, այլ պայմանակ՝ որ մեր հոգին մըրթիթ նոյն անցնելոյն մէջ թաթախելիք եւ նոյն ուր նկերերութեան մէջ մեր հաւատութեան եւ թեան գէմ սուզ արդի պակապա քազար թեան եւ ուսու գիտութիւն գէմ գյուղերը (Ա. Մ.-Խ.-Լ. 1875 Յուլիս էջ 278):

հանդէպ՝ բորոք քրիստոնեայ հպատակ ազգերու եւ ու քրիստոնեայ տիրապետողիրու միջնւ։ Կարդապէք զոյն, նոյն իսկ քննադատելով, մեր ազգոյին կեալիր ճիշդ արդի պատկերները պիտի գտնելը անոր մէջ արինաստ, խրօստ, բուռն իշխանանաւ-

լութեան վրայ եւ բռնութիւններու գիմայեղում երուս հանդէպ։

Բակի-Գիլբը պիտի չհինայց գէմքերը, շարժումները, շարժառիթները և յոյն են։ Մէր կեանքին մշտինաւոր պատմութիւնն է այն։

Թ Ա Ր Դ Ո Մ Ե Ա Ն Տ Ա Ն Ն Ո Ր Ս Ո Ւ Դ Ո Ւ Ը

Կոր սու գ մէ, եւ սու գ երուն դառնազ յնն եկաւ գարձեալ թորդուններուն տունը թափա- ծութեան, լացե- րու եւ տրտոււ- թեան մէջ լնկլու- մելու թորդու- մանները տա- կաւին չէին մոռ- ցած իրենց սի- րելի մօր արտա- ժամ մահը, գեռ չէին գաղրած զայն արտատու ելէ, երբ վրայ կը հասնի աւելի մնե ու ցա- ւալի կորտա մը իրենց իւնակակաթ ու սիրեցեալ հօր գառնակուիթ մա- հը, 74 ամեայ հա- սակին մէջ։

Հայր մը՝ որի բ րավանգակ ոյժն եւ յայսը գրու իւրածելոյն վրայ, կրտեր է իր ՍԱՓԻՆՉ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՎԱ ԹՈՐԳՈՄԵԱՆ զաւակաց եւրոպական բարձր կրթութիւն տալ եւ հասցլնել Ազգին՝ ծանօթ գրադէտ բժշկին պէս, այսինքն Հանդէսիս աշխատ տակից դոկտ. Առ հրամ էֆ. թորդու-

մ անի եւ թուրքից շերամաբուժական կրթա- րանի տնօրին վսիմ։ Գէորգ էֆ. թոր- դութեան, պատուարեր ան- գամներ հայու- թեան, արժանի է այսպիսի հա- զուագիւս հօր մը յիշատակը Հան- գէս Ամօրեալի մէջ անմոռոց մալու։

Յարութիւն ա- զայի կրախանակ է տ մատենազիր որ- դին ի հարկէ, իւր վատերուն ան- հանութեան մէջ հիմակու հիմայ ի վիճակի չէ իր ողբացեալ հօր լնտիր կենսագրա- կան ներբողեան- ներու արժանի կեալըն ուրուա- գրել, բայց անշուշտ օր մը պիտի գրէ, ու մենք պիտի տեսնենք մէջ պարզ անոր արտես- տաւորին՝ աղքատասէր, ողորմած, ուսումնասէր, տիպար հօր կեանքը։

